

Ս. ԳՐԱԿԱՆ

Օ Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ը

Գերեզման այցելող կինըը զահալէժ բառերով աշակերտներուն եւ հաւատացեալներուն պատմեր էին արդէն իրենց տեսածն ու լսածը: Բոլորը սահմուկած ունկնդրեր էին, առանց հաւատալ կարենալու: Շատ դժուար էր մարտել այս նոր անակնկալը:

Ճիշդ այդ միջոցին հեասպառ կը հասնէր Մազազդինէն, յայտնելով թէ ինքը իր աշգերտը տեսած էր Վարդապետը եւ խօսած հետը: Ներկաներուն մէջ շրջան ըրաւ զարմանքի եւ ուրախութեան շողի մը, նախ շփոթ եւ համբ, ապա խանդավառ, կարծես ճշմարտութիւնը յանկարծ պայթած ըլլար երկրի վրայ: Բոլորը իրարու կը նայէին, քաղցր երգէ մը արթնցողներու նման:

Յովմաս միայն այլուրացած կը գիտէր անակնկալ լուրին պատգամաբերը, ու չէր կրնար հաւատալ իր ականջներուն: Յետոյ դառնալով Մազազդինէին, որ ճառագայթի մը նման իր ուրախութիւնն ու յուզումը կը փոխանցէր շուրջիներուն, ըսաւ. «Դուն ի՞նչ արագեալ տեսար Վարդապետը: Մազազդինէն նախ շիւնց կարծես ըստածը, յետոյ դառնալով Յովմասին, որ իրեն կը նայէր շլմորած, ըսաւ. «Ես տեսայ Վարդապետը, Ան խօսեցաւ ինծի Իր ձայնով, մպրտով, բայց մանաւանդ վէրքերովը: Անոր բովանդակ է-ութիւնը կը թրթռար, բռնկած երկնքի մը նման: Պայծառ եւ քաղցր էր այդ բխուղ մը, արիւնտոտ իր ուստոյնով: Տեսածս տեսիլք մը չէր, այլ իրական ներկայութիւնը Անոր:»

Պետրոս եւ Յովհաննէս, ցնցուած այս յայտնութիւններէն, վազեցին Արեմասթացիին պարտէզը: Ըստածին պէս պարագ կ'էր գերեզմանը, միայն ցրուած կտուաներ եւ Օտարականին գլխուն վարչամակը տեսան, հինաւորոց յիշատակի մը պէս մէկ կողմ նետուած: Մենք փոթորկէն վերջ այս ճերմակ նշխարները աւելի քան յուզիչ էին, մաս-

հէն տառապող հոգիներուն համար: Տարակոյսներով լեցուն վերադարձան իրենց ընկերներուն քով, առանց բացատրել կարենալու եղածը: Այժմ լուութիւնը զոյգ յաւիտենականութիւններուն, մահուան եւ կեանքին, իրարու կը հպէին իրենց հոգիին մէջ նոր ուժով եւ խմտոտով: Ակնորս աշակերտները կ'զգային զայն, բայց չէին կրնար բացատրել: Արիւնտոտ պատահարը որ օրերէ ի վեր նստած էր անոնց հոգիին մէջ, վերածուէր էր անշուսփելի բանի մը, խորհուրդներով ծոցուոր մշուշի մը, որուն գերկէին մէջ հանդիչելու կ'երթային բոլոր առամները յաւիտենական հանդոյցին:

Նոյն երեկոյեան, Կղէոպաս եւ իր ընկերքը, երկու բարեմիտ հրեաներ, Երուսաղէմէն իմաստու կ'երթային, տխուր զգացումներով ծանրացած: Օտարականին մահը ոչ միայն խոռովելով լեցուցած էր սրբազան քաղաքը, այլ նաեւ յուսախար ըրած տարիներէ ի վեր իրմով խանդավառուած հոգիները: Իրիկնադէմին՝ երբ արեւու գունդը իր կարմիր փառքով կը հանգչէր հորիզոնին, եւ ծառերը իրենց գաղղ շուրջը կը փռուէին ճամբուն վրայ, նշմարեցին որ անծանօթ մը իրենց կը մօտենար, կարծես թէ մտիկ ընկ ուղէր խօսակցութիւնը: Կանգ առին, ըստ սովորութեան զինքը բարեւելու, եւ միասին շարունակեցին ճամբան:

Բաւական մը քայլիչ յետոյ, ուղեւորը հարցուց իրենց թէ ինչո՞ւ ընկճուած կ'երեւէին, և թէ ի՞նչ էր նիւթը որուն շուրջը կ'ըլիւնէին: Անոնք իրեն պատմեցին Օտարականին անտոնութեան եւ խանչութեան պարագաները, սրտամտիկ մանրամասնութիւններով: «Կը յուսայինք, ըսին, թէ Ան պիտի փրկէր Իսրայէլը, սակայն պատահեցաւ անըպատելին: Իրաւ է թէ այս ատու գերեզման դացող կ'ինքը մեզ զարմացուցին իրենց

բերած լուրերովը, սակայն ո՞վ կրնայ հաստատել ընծայել կիրներու խօսքին:

Անծանօթը կը լսէր այս բոլորը խորունկ արտոնութեամբ, յետոյ ամէն բանէ տեղեակ մարդու նման սկսաւ խօսիլ: «Ճիշտ՛ է այդքան անյոյս են ձեր հողիները, չէ՞ զգտեր թէ մահր կարճ դիշեր մըն է միայն արդարին համար: Երկնքի իրաւունքը եւ երկրի սէրը, որոնց ծնունդն ու ժառանգորդներն ենք բոլորս, կրնան ժտենալ իրարու եւ Աստուծոյ տանիլ մարդը: Անձահութիւնը, Աստուծոյ անտահման էութեան տարրն է, իսկ մարդը ժառանգորդը անոր: Երկնաւոր ձօրը էութեանէն կը բխի յաւիտենական բարիքներու դեմը: Կեանքն ու մահը արիքներ են միայն անոր: ոչնչանալու համար չենք եկած աշխարհ, պէտք է հաստաք ունենալ եւ քալիլ անվնէն, դէպի սէրն անձակ եւ խոտտումն անհերքելի, զոր իրեն կտակ արեւունագիր Բողոք մեզի մահուան յաղթահարիլը: Հաստաքով պէտք է քալիլ կեանքէն, յաւիտենական ուխտաւորի մը նման, արիւնքոտ ստեղծող բայց հողիւլ սնվարան, արողունակ վերադարձներու եւ սթախտութեան յուզումներով եւ յայտով: Անծանօթը կը խօսէր եւ բառեր կը ծորէին իր չրթներէն մեղքի կաթիլներու նման, ջահերու պէս լուսաւորելով անոնց հոգիին մութերը:

Երբ գիւղը հասան, խնդրեցին անծանօթէն որ իրենց հիւր ըլլար, երբ օրը արարածով էր արդէն: Յետոյ իր ձեռքէն բռնելով մտցուցին այն առնը ուր պիտի գիշերէին: Ընթրիքի միջոցին, հիւրը որ մէջտեղ նստած էր, առաւ հացին բլիթը, բեկանեց, օրհնեց եւ բաժնեց բոլորին, իրեն յատուկ յանկուցիչ շարժումներով մը: Սեզանին շուրջ եղողները իրարու նայեցան, Գանին երազը մը յանկարծ արթնցողներու պէս, ձանջած էին յարուցչուայր, սակայն աներևութի եղած էր Ան արդէն: Իր անյայտ գոյութիւնը միայն զեռ կը շարունակէր լեցնել շրջապար, տակաւ աճող տեսիլքի մը նման: Գիշերով, առանց ընթրելու վերադարձան Երուսաղէմ, բարեկամներուն պատմելու, իրենց պատահածը:

Յաջորդ օրը, երբ աշակերտները եւ պրուար թիւ մը հաւատացեալներու նորէն հպարտութիւն էին բարեկամներէն մէկուն տակը յանկարծ հռիփ շարժումէն կարծես,

բացուեցաւ դռնը եւ սեմին վրայ երեւցաւ Օտարականը, Հանդարտ, անաշխարհային: Իրմէ բխող լոյսի թրթռումին մէջ կը բարախէր իր դէմքը, հազար ձեռքերէ նուազուած երգչուհի մը հանդոյն: Յետոյ լոյսի ակօսի մը ընդմէջէն յառաջացաւ եւ կեցաւ սենեակին մէջտեղը: Հանդարտ բոց մը ըլլար կարծես ինքը, խորանարդ ցոլեբրով, որ տակաւ կը մեղմանար ու կը վերածուէր բերեղ կերպարանքի մը: Բոլորը ետ ետ ընկրկեցան ի տես այս հրաշալի անակնկալին: Օտարականը ձայնով մը՝ որ հարկը մարդկային ըլլալ կը թուէր, ողորմեց բոլորը: «Ճիշտ՛ է սահմանակամ ու լսողութեան էք այսպէս, մի՛ երկմտիք, մտեցէք եւ շօշափեցէք Ձեռք, եւ պիտի զգաք թէ ստուեր մը չեմ, ոչ այլ պատրանք մը՝ ոչինչէն ծնած: Օտարականին խօսքըր տաք էին, հայած երկնքի մը նման, եւ խորունկ՝ անհունութեանէն եկած զօղանջի մը պէս: Ամէնքը կը նայէին սպշահար, բայց չէին համարձակեր հոյիլ իրեն: Ինքն էր, ծանօթ իր կերպարանքով եւ խաչուրթեան անտեսիլի նշաններովը. սակայն փորձուած բան մը կար բովանդակ անձին վրայ, զոր զժուար էր նկարագրել: «Տակալին ի Գալիլեայ, ձեզի բոքր էի արդէն թէ պիտի կատարուէին այն բոլորը, որոնք սահմանուած էր Մարդու Որդին: Դուք կենդանի վկաներ եղաք այդ ամէնուն, սակայն մտացիք անփոփոխ, թերահաւատ եւ կարծր, նման քարերու, որոնք չեն թափանցուցիր լոյսի ճառագայթներէն, եւ ոտարէին՝ որ չի լսեր ծովուն երգը:

Գանին՛ը պիտի ուզէին միայն հետունէն տեսնել այն լոյսը, զոր դուք բախար ունեցեալ շօշափելու, եւ ինչ ակտիւր՝ որ ձեզմով պիտի յայտնուի աշխարհին: Հաւատաւորեցէ եղածներուն եւ տարէք երկնքէն շնորհուած այդ միխթարութիւնը՝ մարդոց, եւ վստահ եղէք թէ նա ձեզի հետ պիտի ըլլամ միշտ: Գալիլեանք ժամանակներուն:»

Որքան կը խօսէր, այնքան ակնիլ կը պայծառանային դէմքերը աշակերտներուն: Իր ներկայութիւնը սպացոյց էր թէ անհաւատալին իրականացած էր հրաշալի ստուգութեամբ: Ի տես եւ ի բոքր այդ բոլորին, ամէնքը նոր ու հզօր տենչի մը սրարբած, կ'ողջէին զիրար ողջպատելէ, իրարու հետ ըլլալ, իրարօրծելու մեծ խոտտումը սպա-

զայ թագաւորութեան: Վերադարձած էր թագաւորը, Հետեւաբար կար թագաւորութիւնը: Սաշելութիւնը որուան մը մթութիւնը եղած էր միայն, որպէսզի լոյսը աւելի ուժգին փայլատակէր դալիճ բոլոր ժամանակներուն համար:

Այս հանդիպումին ներկայ չէր Քոլմաքը: Ի զո՞ւր իր ընկերները կը փորձէին համոզել զինքը թէ տեսած էին Վարդապետը կենդանի եւ խօսած Հետը: Թովմասին հաւատաբար մթադնած էր Գողգոթայի խաւարին մէջ: Սաշի գայթակղութենէն յետոյ, դրժուար էր իրեն հաւատալ յարութեան: «Մինչեւ որ մասներովս չջօղափեմ Իր վէրքերը, չեմ կրնար հաւատաք քննայել ձեր բտաններուն», կը կրկնէր անդադար:

Շարաթ մը վերջ, աշակերտները միեւնոյն տունն էին հաւաքուած եւ Քովմաքը իրենց հետ: Յանկարծ լսեցին իրենց ընտանի ձայնը: Օտարականը ներս մտաւ, ողջունեց բոլորը եւ իր աչքերը կանգ առին Քովմասին վրայ: Եկած էր կարծես միայն թերահաւատին համար, որովհետեւ սէրը զոր ունէր իրեններուն նկատմամբ, Հզորագոյն էր քան բոլոր նախատիշնները անհաւատութեան: Մօտեցաւ Քովմասին, բացաւ իր կողին վէրքը եւ հրաւիրեց կասկածողը որ շօշափէր զայն: Քովմաք չհամարձակեցաւ հպիլ վէրքին, անակնկալ այս ստուգութեանը առջև չփոթահար՝ հազիւ կտրաւ թոթովել: «Տէր իմ եւ Աստուած իմ»: Օտարականը նայեցաւ անոր եւ խայթող ժպիտով մը յարեց. «Երանի անոնց որ չտեսած կը հաւատան, Կասկածը մեծ վէրք մըն է Հողիին մէջ բացւող, երկարեակ եղբայրը հաւատաքին: Երանի չեմ ապր քեզի, օակայն քու վէրքդ կը բուժուի այն ատեն միայն երբ մատներդ իմ վէրքիս հպին»:

Օտարականին Գալիլեացի աշակերտներն ու հետեւորդները, մտտահ ալլելա իրենց Տիրոջ յարութեան, ինչպէս նաեւ խոտուածին, թէ Ան իրենց պիտի հանգիպէր Գալիլեոյ մէջ, թողուցին մասնութեան եւ աւրելնի քաղաքը եւ վերադարձան իրենց տեղերը: Տոամը փակուած էր Տիրոջ յաղթանակով, Որդին վերադարձած էր Հօրը, Թագաւորը՝ իր թագաւորութեան, իրենք ալ պէտք է վերադառնային իրենց խաղաղ աշխարհը, որ կը քաղցրանար Տէրերիոյ ծովա-

կէն, եւ որուն զեղածիժազ ամբերուն վրայ առաջին անգամ տեսեր էին Վարդապետը եւ հետեւեր Անոր:

Իրիկուն մը, Օտարականին գլխաւոր աշակերտները Պետրոսի զեկավարութեամբ մեկնեցան որսի: Հակառակ ծովու նպատաւոր հանգամանքներուն, ոչինչ կրցան որսալ: Արշալոյսին, անպտուղ աշխատանքէն յոգնած, վերադարձան Կափառնայում: Հեռուէն, օտտուան մշուշին մէջ, նշմարեցին մարդ մը, որ լճերին կեցած կարծես իրենց կ'սպասէր: Երբ ցտմաքը ելան, անձանօթը մօտեցաւ իրենց եւ ընտանի շեշտով մը հարցուց. «Ուտելու բան մը ունի՞ք»: Չրկնորս աշակերտները յուսահատ շարժումով պատասխանեցին թէ ոչինչ կրցած էին որսալ:

— Ուռկանը նաւին աջ կողմը նետեցէք, բաւ անձանօթը այնպիսի շեշտով մը, որ կարելի չէր չհնարազնիլ: Հազիւ աւարտած այս գործադրութիւնը, ցանցը լեցուած էր արդէն ձուկերով: Ձկնորսները իրարու նայեցան. ճանչցած էին Վարդապետը որ քաղցրակն իրենց կը ժպտէր: Յիշեցին իրենց առաջին հանդիպումը Օտարականին հետ, նոյն տեղը՝ ուր միեւնոյն հրաչքը տեղի ունեցած էր: Անոնց Հողին առաջին անգամ ըլլալով զղաց յիշատակին ցաւը և արցունքներ կախուեցան իրենց թարթիչներէն:

Յետոյ երբեմնի մտերմիկ անուշութեամբ խորովեցին ձուկերը եւ նստան ճաշի: Իոյլոր իրեն կը նայէին Հիացիկ եւ անխօս: Լուսնն Հողիները, երբ սէրէն աւելի գիտան օրին զիրար: Տառապած սիրտերուն համար չկայ աւելի քողցր հանգիստ, քան հետախաղաղ այս սուղումը, ուր աչքերու փոխան սիրտերն են որ իրարու կը բացուին, թափանցիկ ու դողող շտառախորձով:

Երբ լրացաւ ճաշը, Օտարականը դարձաւ Պետրոսին, որ մինչև այն ատեն գլխիկոր կը մնար, եւ Հարցուց. «Մի՞տն Յովնանու, կը սիրե՞ս Ձիա»: Հակառակ իր նկատմամբ ցոյց տրուած այս ուշադրութեան եւ դորովին, ուրացողը կարկանդեալ յուղումէն: Պահ մը ինքզինք փոխադրուած զգալ մտն այն կրակին, երբ ուրիշները Հարցուցեր էին իրեն թէ կը ճանչնար Վարդապետը: Յիշեց պատասխանը, եւ նայուածքն Անոր՝ որ մահուան կ'ըրթար մատնութեան այդ գի-

չերուան մէջ: Արցունքները կ'ափօսէին իր ալուրը որոնց կաթիլները կը բխէին իր հոգիէն: Երկիւղած անշարժութեամբ հասա-
քած իր ուժերը, հազիւ կրցաւ մրմնջել
«Այո՛, Տէր, դուն գիտես թէ կը սիրեմ ըզ-
Քեզդ:

— Արածէ՛ ուրեմն դառնեալ:

Սակայն Օտարականը չի բաւարարուիր առաջին այս հաստատական պատասխանէն կարծես, եւ կը կրկնէ իր հարցումը:

— Ինչո՞ւ համար կ'ուզես տանջել դիս, կը պատասխանէ Պետրոսը, գիտես թէ կը սիրեմ զՔեզ աստղուքնէ աւե-
յի, եւ թէ պտարաս եմ նուիրաբերելու կեանքս, կրկին չուրանալու համար Քու սէրդ:

— Հովուէ՛ ուրեմն ոչխարներս:

Սակայն Տէրը երրորդ անգամ հարցուց. «Միտն Յովնանու, ճշմարտապէս կը սիրե՞ս Ձիս»: Կ'ուզէր այս կերպով յիշեցնել Պետրոսին իր երեք ուրացումները, առնելով իր բերնէն երեք նոր խոստումներ սիրոյ, իր ընկերներու ներկայութեանը:

— Բայց Տէ՛ր, կը պատասխանէ Պետրոսը զրեթէ լալով, Դուն ամէն բան գիտես ու յատահ ես թէ կը սիրեմ զՔեզ:

— Արածէ՛ ուրեմն ոչխարներս:

— Ճշմարիտ կ'ըսեմ քեզի, երբ մանուկ էիր, ինքզ կը կապէիր զօտիդ եւ կ'երթայիր ուր որ ուզէիր. բայց երբ ծերանաս, ուրիշներ պիտի կապեն զօտիդ, աստջնորդելու համար քեզ մահուան ու խաչին: Իմ սէրս

կըբայր է մահուան: Պիտի հայածուիք, պիտի ասուապիք, որպէսզի ձեր հոգիներուն մէջ արթննան ննջող յիշատակները երկնքին, յօրինելու համար ձեր կեանքն ու դիմագիրք նման հրեշտակներու:

Մի՛ ընկճուիք կեանքի դժուարութիւններէն, վստահ եղէք թէ գերագոյն ար-
դարութեան եւ վարձատրութեան ժամը պիտի չուշանայ անոնց համար, որ ճշմար-
տութեան ճամբայէն կ'երթան: Տառապանքն ու մահը ոչ միայն կը գեղեցկացնեն հոգին, այլ կուտան աւելի դեղեցիկ ձեւ մը կեանքին: Մեծ եւ հզոր է հոգին, երբ գիտէ կենալ բարձունքներուն վրայ, անկէ դիտելու ան-
հուն խորհուրդը տիեզերքին, փոռած հե-
ռաւոր աստղերու շուքին:

Մանր էր պահը բայց սրտառու: ապագա-
յի արտում ու լուսաւոր մտածումը կը բաց-
ուէր բոլորի հոգիներուն խորը, տեսանելի
թանճութիւնով: Անոնց այնպէս կը թուէր
թէ անցած օրերը տառապագին հոգեվարքով
մը կը զոցէին իրենց աչքերը բացուող այս
նոր արշալոյսին գիմաց, որ կը թուէր թէ իր
մերջալոյսը պիտի չունենար: Մտաւայ
լեռները արեւու սուկիով օժուէն կը կենային
պղինձներու հետ հալուած հորիզոնին դէմ:
Գարունը իր կանաչ մուճակներով կը շրջէր
պորտէղներու եւ դաշտերու վրայ: Աշա-
կերտները մեծցած աչքերով կը նայէին այս
բոլորին, մտածելով Օտարականի ըսածնե-
րուն, որոնք որքան պարզ այնքան ալ խոր-
հրդաւոր կը թուէին ըլլալ:

(Շարունակելի՞ 17) ʹ

